

ԳՐԱԿԱՆ

ՓԼՈՒՆՉԵՄ

ԵՒ ՈՒՒՄՊՈՒԸ

ՈՂԻԵՐԳՈՒԹԻՒՆ ՀԻՆԳ ԸՐԸՐՈՒԸՅ
ՅՕՐԻՆԵԱՑ
ԷՄՄԸՆՈՒԻՅ, ԵՍԸՅԵԸՆ

Հ Ա Ն Գ Է Ս Բ

Տեսարանն է արձուցի պալատան սենեակներէն մին

Տ Ե Ս Ի Լ Ա

ՈՒՄՊՈՒԱ Եւ Երկու ճածիչսք

ՈՒՄՊՈՒԱ. Որո՞ւ մտքէն կ'անցնէր. պիտի թողում եղեր զքեզ, ափո՛ւնք Բիւզանդեան, Հարս գալու համար Հիւսիսականաց վեհազունին արքունիքը: Ինչպէս եղբարբա աշխարհի տեարք, ես ալ վերջապէս թագուհի եղայ Հայոց աշխարհին: Նոր երկիր, նոր աշխարհք, նոր կարգ և օրէնք՝ կը զգամ նոր ալ պարտքեր կը զնեն իր վրաս. դեռածաղիկ օրիորդի մը թեթեւ մտածումները պէտք է որ այլեւս մէկդի թողում, եւ ես ալ ըստ կարի աշխարհիս օգուտը խորհիմ, որում կոչեցայ ի Տիկնութիւն: Կը տեսնեմ որ զուր տեղը Բիւզանդեան արքունեաց մէջ բարբարոս կը կոչէին այս ազգը. այդ անտեղի հպարտութիւն մ'է, իրենցմէ զուրս զամէնքը խժական անուամբ յորջորջել. վասնզի բաղդատամբ մեր ընդարձակ կայսրութեան՝ թէեւ փոքրիկ ազգ, այլ համեմատաբար առաջինի եւ Հանճարեղ անձինք եւ քաջ զօրավարք պակաս չեն իւր մէջ:

Տեսայ ես Ներսէս մը որ մեր հայրապետաց ընտրելագոյններէն վար չի մնար, եւ ինչպիսի՛ խրոխտ արիական դէմք Վասսակայ վրայ՝ երբ իւր աննման կորիւններովը սպարապետի դուռն կու գար: Նոյնիսկ Յնդովկ որ իմ հակառակորդիս հայրն է, ինչպիսի՛ անվեհեր կերպարանք. եթէ բան մը կը պակսի այս ազգին, որչափ որ կըցի նշմարել՝ սերտ միութիւն մէջըներին եւ վեհազոյն պետ մը զանոնք միացնող. .

Ի՞նչ գեղեցիկ ասպարէզ քու առջեւդ, Ոլոմպիս, ահա քեզի պըսակ փառաց մը առձեռն պատրաստ՝ արդեամբ եւ յիրաւի նախանձելի ըլլալու բոլոր աշխարհի: Օ՛ն, անյապաղ գրեմ իրենց, յայտնեմ սրախի իժճը եւ փափաքը, խնդրեմ իրենցմէ որպէսդի մեզի օգնութիւն փութացնեն ժամ առաջ խորտակելու մեզ սպառնացող թշնամին. այո՛... (Կանցնի գրասեղանի մը դիմաց եւ կը սկսի գրել. քիչ ետքը Արշակ վրայ կը հասնի):

Տ Ե Ս Ի Լ Թ

ՆՈՅՆ ԵՒ ԱՐՇԱՍ

- ԱՐՇԱՍ. Ի՞նչ կը դրեալ, Ոլոմպի, նամա՞կ մը սիրելւոյդ :
- ՈԼՄՊՈՒ. Ո՛չ թէ՛ մէկ, այլ երկուք. նամակ մը Վաղէտի, նամակ մ'ալ Վաղեն֊
քի՛ իմ սիրելւոյն համար եւ այսուհետեւ յաւէտ ինձ սիրելի Հայոց աշ֊
խարհին, ՏԵՍ :
- ԱՐՇԱՍ. Այսքա՞ն շուտով դու սիրեցիր մեր Հայոց աշխարհը, եւ օտկոյն ի՞նչ
վիճակի մէջ կը տեսնես դայն, Ոլոմպիս. չէ՞ այն ինչ որ նախահարցս
մեծին Տրդատայ եւ Խոսրովի օրովը :
- ՈԼՄՊՈՒ. Անհաւատար թշնամույն դէմ այսքան երկար մաքառելնիդ փառք եւ
պարծանք է՛ ձեզի. աշխարհածանօթ են մեր կրած ցաւերն ու հալածանք.
այսուհետեւ պիտի ջանամ ես աչ ամոքել զօրնա. Տա՛ր երկին որ իմ
միջոցդու՛թեամբս հեթանոսաց զօրութիւնը յաւէտ տապալէ՛ր եւ զը֊
րիստոնեայ Հայաստանը կրակաւաշտ Պարսկին ձեռքէն ի սպառ ազա֊
տէ՛ր :
- ԱՐՇԱՍ. Օրհնեալ ընչաւ Ոլոմպիս. հաղիւ թէ՛ Հայութեան ծոցը եկած՝ Հայուն
պառար կը խորհի, ամօթ եւ նախատինք մեզի. Որքա՛փ պիտի սիրէ
դքեզ ճշմարիտ Հայութիւնը՝ եթէ՛ ճանչնայ դքեզ լիովին :
- ՈԼՄՊՈՒ. Գո՛ռ, ճանչցե՛ր է՛ք դէս եւ սիրեցիր. Տէ՛ր իմ Աբշակ :
- ԱՐՇԱՍ. Ըճմարիտն ըսելով, Ոլոմպիս, ես իմ քաղղէս ամենեւին դանգատելու
տեղիք չունիմ, ինքզինքէս միայն դժգոհ եմ :
- ՈԼՄՊՈՒ. Ինչո՞ւ, Տէ՛ր իմ :
- ԱՐՇԱՍ. Ա՛հ, Ոլոմպի, կը ճանչնամ, կ'որոշեմ զլուսն յամենայնի՛ բայց չդի֊
տեմ ի՞նչ անխելալ ոգի մ'է որ դէպի շարի դէս կը մղէ :
- ՈԼՄՊՈՒ. Ես պիտի ըլլամ զու բարի հրեշտակդ եւ պիտի տեսնես որ քոյդ Ոլ֊
լոմպի պիտի յաջողի զքեզ ի բարին առաջնորդել՝ եթէ՛ իրեն տրուած է
վայելիլ ընդ երկար ի քոյդ արեւ :
- ԱՐՇԱՍ. Ինչպիսի ուժ եւ զօրութիւն կ'ազդես ինձ, իմ սիրալուսն, Ոլոմպիս.
միթէ՛ Հաշտուեցա՞ն երկինք ինձի հետ եւ հրեշտակ խոզաղու՛թեան ըզ֊
քեզ ինձի զրկեցին. զու սրտարուի խօսքերէդ շարժեալ ահա կ'երթամ
ես հոգալ զպէտս աշխարհիս. այդ զու անուշ եւ սիրալորդար նայուած֊
քը՞ պակաս մի՛ ընէր վրայէս, մի՛ զուցէ... Բայց ո՛չ... մնաս բար֊
եաւ (Կ'երթայ) :
- ՈԼՄՊՈՒ. Երթաս բարեաւ, Տէ՛ր իմ Աբշակ, ո՛չ՛ր իմ Աբշակ. իւր դեղեցիկ դի֊
տաւարութենէն մի՛ կատեցնէք զինք, ո՛վ երկինք :

Տ Ե Ս Ի Լ Գ

ՆՈՅՆ ԵՒ ԼԵՆԵՆ

- ՈԼՄՊՈՒ. Հելենէ, ուստի՞ զաս՝ ե՛կ, մտերիմս, ե՛կ Հաղորդեմ քեզի յոյսե֊
քըս, պատմեմ քեզի սրտիս սէրը անպատում՝ Բայց ինչո՞ւ այսպէս
տխուր, իմ Հելենէ :
- ԼԵՆԵՆ. Ա՛հ, սիրեցեալդ իմ Տիրուհիս, դիտես որչա՛փ զքեզ կը սիրեմ, քեզի
համար կը դողամ :
- ՈԼՄՊՈՒ. Ինչո՞ւ կը դողաս, վախճալու ի՞նչ կայ :

Հեւեհեւ. Ա՛հ, չու սիրող սէր կը կաթէ, և ուր սէր՝ անդ վտտահութիւն: Ինչպէ՛ս կրնաս մտքէդ անցրնել վտանկ մը հոն ուր հողիդ կու տաս արդէն. ա՛հ, չգիտեմ, ևս չկրցի սիրել Հայաստանը:

ՈւրՄԳԻԱ. Ես կը պաշտեմ դոյն, Հեւեհեւ:

Հեւեհեւ. Ես հոն ցաւեր լող կը տեսնեմ եւ վտանգներ քեզի համար:

ՈւրՄԳԻԱ. Ես ինձի փառք կը նշմարեմ: Դու կասկածոտ ես յոյժ, Հեւեհեւ:

Հեւեհեւ. Եւ դու, սէ՛րդ իմ, կարբի անքոյթ եւ անկասկած. տա՛ր երկինք իմ կասկածներս յոջ ցնդէին:

ՈւրՄԳԻԱ. Կասկածանօք ապրելէն շաւաղոյն չէ՞ նոյնիսկ մեռնին. ա՛հ, բիւր անգամ: Սակայն տեսնե՞ք նոր ի՞նչ ունիս, ի՞նչ իմացար:

Հեւեհեւ. Որոչ ոչինչ, Տիրուհիդ իմ, բայց ինչ որ արդէն կասկածէի եւ առ այն պէտք եղած զգուշութիւնները կ'ընէի՝ ա՛յլ աւելի նոյն մտաց մէջ Հաստատուեցայ: Լսեցի եւ այդ որոչ աղբիւրէ, որ մտադիր է Փառանձեմ զքեզ ի մահ մատնել որով եւ է հնարիւք, եւ այս օտաւուտ մասնաւոր կը բանակցէր քեզի համար իւր հօրը Անդոյկայ հետ: Ա՛հ, նազելի՛դ իմ, զգուշացի՛ր, կ'աղաչեմ, կը պաղատեմ:

ՈւրՄԳԻԱ. Եղո՛ւկ ինձ... Սակայն ի՞նչ կը վախես, անուշ աղջիկ. եթէ Աստուած ինձի պարգեւած է վայելել կեանքը, գուր կը ճգնին հակառակորդս իմ արեւա կարճեցե՛ն. իսկ եթէ ոչ՝ ինչ ալ ընեմ անօգուտ է: Փութա՛լ դու, իմ նամակներս հասցուր Վաղէսի եւ Վաղէնտի. եթէ մեռնիմ ա՛յլ գէ՛թ առաջին եւ վերջին զրաւականս ըլլայ այդ իմ սիրոյս առ Հայաստան: Յետոյ սպասէ ինձի իմ առանձին յարկացս մէջ (Հեւեհեւի կ'երթայ): Երթամ ես ալ ուր որ անկ է՝ վտանգին տոռաջն առնելու (Կը մեկնի):

Տ Ե Ս Ի Լ Դ

ՎԱՍԱԿ ԵՒ ԱՆԴՈՎԿ

Տեսարանին միւս կազմէն ձերս կը մտնեն

ՎԱՍԱԿ. Մեկնեցաւ Ոլոմպէս, Սիւնեաց Տէր. հոս կրնամք շարունակել մեր խօսակցութիւնը:

ԱՆԴՈՎԿ. Սպարապետը Վասակ, չե՞ս տեսներ երկրիս վիճակը, որպիսի գահավէժ ընթացք է եթէ քիչ մ'ալ ալապէս շարունակէ՝ կարծեմ Արշակ բոլորովին առանձին պիտի մնայ, եւ ոչ իսկ զո՛ւ պիտի ուզես հաւատարիմ մնալ այնպիսի տիրոջ մը որ միմիայն իւր կրեցը գերի՝ աշխարհիս օգուտը բնաւ չի մտածեր, վասնզի ապահով եմ թագաւորէդ աւելի կը սիրես Տայրենիքդ Կ

ՎԱՍԱԿ. Անտարակոյս, Սիւնեաց Տէր: Ծանր է ինձ արդարեւ հայրենեաց ցաւերը տեսնել յարածամ. իւր ոչ իսկ քեզածիծաղ արեւը որ կ'ողողէ հայրենի դաշտերը՝ կը զուարթացնէ իմ սիրտս: Երբ աչքիս առջև կը բերեմ անուէրունը Հայաստանը որսնակտիս ի թշնամեաց, ի խիստեք եւ մեծամեծք ամբացած բերդերը, եւ ժողովուրդը մասնեալ ի սուր եւ դերութիւն, եւ զմտաւ ածեմ դալիք այնչափ գողտնեքը՝ անխորսափեւ ի հետեւանք անշխարհութեան, կարծես թէ ձայն մը այդ երկրիս խորունկէն ինձի դէմ կը բողոքէ ու զիս կը կոչէ՝ ճկեցի՛ր, Վասակ, ո՞ւր կ'երթաս, որո՞ւ կը թողուս ճէ՞դ, եւ անպաշտպան ժողովուրդը՞:

ԱՆԴՈՎԿ. Միթէ չթողո՞ւց զայն Ներսէս, այրն Աստուծոյ, եւ չառաքալե՞ց բանակէն:

ՎԱՍԱԿ. Ներսէս քահանայ մ'է Աստուծոյ, փրկոն, վեղար կը կրէ, իսկ մեք՝ զէնք ու զբաճ. նա հեռուանց ալ խորանաց առջեւ կրնայ աղօթել հայրենեաց համար, իսկ զմեզ մեր պարտքը կը կոչէ Հայոց թաղաւորին քով, կամ սահմանալուխը՝ զէն ի ձեռին դիմազբաւ ի վտանգ մահու, ի պահանջել հարկին: Ո՛չ, Սիւնեաց Տէր, այս չարաչուք ժամանակիս մէջ յորու՞ կարգ եւ կանոն վրդովեալ, չարիքն անպատուէտս եւ առաքինութիւն նուազեալ, մի դուցէ ապագայից մեղադրանաց արժանի պարսուելի անուններ ձգեմք պատմութեան մէջ:

ԱՆԴՈՎԿ. Ներսէս սոսկ քահանայ մը չէր, նա հայր էր աշխարհիս եւ իրեն խորուրդները մեծ կշիռ ունէին տէրութեան դործոց մէջ համայն: Այնպէս տաղտկացած եւ նարահատած՝ վերջապէս թողուց մեկնեցաւ: Միթէ դարձեալ միեւնոյն պաշտելի Ներսէսը չէ՞:

ՎԱՍԱԿ. Այո՛, իրաւունք ունիտ, բայց երբ նախարարք զնացին զանգատելու առ նա ըսելով. «Այս երեսուն տարի է որ Արշակ կը թաղաւորէ եւ ոչ մէկ տարի մը հանդիստ թողուց մեզ. չի կրցանք ի բաց ձգել ամենեւին մեր սուրն ու ներդակ: Բա՛ւ է ալ, եթէ կ'ուղէ՝ ինքնին թող շարունակէ պատերազմը իւր աներոջ Անդոզկայ իշխանին եւ Վասակայ սպարապետին հետ», ի՞նչ պատասխան տուաւ. — Հաւատարիմ մնալ իրենց արքային, չմասնել մեր երկիրը անհաւատից: Կը տեսնե՞ս, մեծ իշխանդ Անդոզկ, զմեզ իրենց օրինակ հանդիսացուց. ուստի պէտք չէ որ մենք նոցա հեատեւիմք, այլ նոքա՛ մեզ:

ԱՆԴՈՎԿ. Այո՛, ես ալ մտադիր էի քեզի հետ, սպարապետդ Վասակ, անբաժան կալ եւ մնալ ընդ Արշակայ արքայէ, բայց գիտես ինչպէ՛ս ի խոր խոցեց իմ սիրտս:

ՎԱՍԱԿ. Գիտեմ զայդ, մեծ իշխանդ Անդոզկ, սխալեցաւ մեծապէս: Բայց պէտք չէ որ ատելութիւնդ առ Արշակ աղիտարեր ըլլայ նաեւ հայրենեացդ: Եթէ կարելի է մեք մեղէն, նաեւ բռնի իսկ իրեն պարտուց զգացումը արթնցնեմք իւր սրտին մէջ, եւ ոչ թէ մեք պարտագանգ գըտնուիմք:

ԱՆԴՈՎԿ. Բայց ի՞նչ կրնամք ընել մեք առանձին:

ՎԱՍԱԿ. Կը մեռնիմք... բայց չեմք թողուր զնա առանձին:

ԱՆԴՈՎԿ. Ա՛հ, քաջդ Վասակ, որոշած էի հաստատապէս քաշուել իմ Սիւնեաց լեռներս եւ յամուր մայրիսն Արցախոյ, եւ թողուլ զինքն ի պատիժ իւր արհամարհանաց, բայց...

ՎԱՍԱԿ. Մեծահոգի՛ իշխանդ Անդոզկ, գիտեմ աղեւական զգացմանց խուլ չի կրնար ըլլալ քու սիրտդ:

ԱՆԴՈՎԿ. Սակայն դու, ո՛վ քաջ, մեծամեծս կոտորես՝ վասնզի նա չթողուց եւ չանպատուեց զքո դուստրդ Փառանձեմ:

ՎԱՍԱԿ. Անդո՛զկ իշխան, ներք ըսեմ եւ իմ դուստրս է Փառանձեմ, խանդակաթ հարսն Գնէլին: Բայց ահա ինքը:

S Ե Ս Ի Լ Ե

ՆՈՅՆՔ ԵՎ ՓԱՌԱՆՁԵՄ

ՎԱՍԱԿ. Բարեհչան է դալուստդ անշուշտ, Տիկին Փառանձեմ, Հայոց թաղաւոր հի:

ՓՈՌԱՆՁԵՄ. Ձեմ ես ալ Հայոց Թագուհի, իշխանոր Մամիկոնէից. իմ ժամանակս անցաւ, արժանաւորագունին տրուեցաւ այդ պատիւ: Արշակայ Համար շկայ ինչ սուրբ եւ Հաստատան, եւ ոչ իսկ ամուսնութեան անխղիճ կապ. ո՛չ արժանիք նա կը ճանչնայ եւ ոչ արգիւնք կը դնահատէ: Օր մ'ալ կու գայ անշուշտ զքեզ ալ երեսէ կր ձդէ, սպարապետդ ամենայն Հայոց, քաջդ Վասակ:

ՎԱՍԱԿ. Ի՛հ, բաւական է որ Աստուած զմեզ երեսէ չձգէ:

ՓՈՌԱՆՁԵՄ. Դու միշտ իմ Գնէլիս յարգած ու պաշտած զօրավարն ես Հայոց աշխարհին. եթէ սոյրեցայ ես զքեզ յարգել եւ սիրել, քայց ոչ եւս է Գնէլ. մեռուցին զայն, բռնաբարեցին իւր այրին, եւ արդ կ'անպատուեն:

ԱՆԴՈՎԿ. Եւ կ'ուզես որ, սպարապետդ Հայոց, անպատուհո՞ւ մնան տակաւին:

ՎԱՍԱԿ. Թագաւորաց պատուհասիչը Աստուած է, չըլլանք մեք տիրադրութեւ տիրաննդ: Իսկ դու՛ւ, Տիկին, գիտցի՛ր գայդ անխար, դու միշտ ես եւ պիտի ըլլաս Հայոց Թագուհի. Հայոց աշխարհն առ Հասարակ զքեզ միտն կը ճանչնայ, միայն թէ խնայէ՛ մեր հայրենեաց:

ՓՈՌԱՆՁԵՄ. Վատա՛ լե՛ր, հայրակորովդ իմ Վասակ, դու ուսուցիր ինձ սիրել հայրենիքը, կը սիրեմ ես զնա բոլորով պատիւ, ինչպէ՞ս կը սիրեմ իմ հայրս եւ զքեզ: Իայց ի վեր քան զամենայն կր սիրեմ իմ պատիւս:

ՎԱՍԱԿ. Միայն թէ զայն չարատաւորես:

ՓՈՌԱՆՁԵՄ. Վասն հայրենեաց վատա՛ լե՛ր, այոյափ միայն կրնամ ըսել: Երթա՛նք, հայր իմ, քու դուստրդ Փառանձեմ քեզի կարեւոր բռնիք ունի:

Տ Ե Ս Ի Լ Ձ

ՎԱՍԱԿ առամգին

ՎԱՍԱԿ. Կը յարգեմ ես զՏիկին Փառանձեմ, քայց վախս՝ մի գուցէ վրէժխնդրութեան ոգին մորորեցնէ զինքը. . . Սակայն վասն հայրենեաց վատահացոյց զիս. . . Անշուշտ Անդովկ զմեզ չի թողուր, եւ այդ շատ է:

Վ Ա Ր Ա Գ Ո Յ Ր

Հ Ա Ն Դ Է Ս Գ

Արժուանական սպարանից մեծ դահլիճը

Տ Ե Ս Ի Լ Ա

ԱՐՇԱԿ եւ ՎԱՍԱԿ

ԱՐՇԱԿ. Սպարապետդ իմ Վասակ, ի՞նչ լուր կը բերես ինձ բանակէն. մտաւորուտ մեծ հանդէսը սպառազինեաց թուի թէ կը պաշարէ քու միտքը: Իայց երբեք զքեզ այսքան մտախոհ չեմ տեսած, եւ ոչ իսկ պատերազմաց ժխորին մէջ:

ՎԱՍԱԿ. Տէ՛ր իմ արքայ, պատերազմի դաշտը ինքնին հաճոյք մ'է զօրավարին, երբ կարգ ու կանոն կը տիրէ բանակին մէջ: Իսկ երբ այդ կը պակսի՝

յախժամ կը դադարէ հաճոյք մը լինելէ՝ նամանաւանդ անցեալ յաջողութիւնները մոռցնել տալու վախը, եւ փառաց ու յաղթութեանց մէջ արեւորեալ ճակատ մը պարտութեան նախապայմանք է գերեզման իջեցընելու վտանգը՝ կը տաքնապին ծեր մարդիկը: Այս երեսուն տարի է որ Հայոց աշխարհ իւր զաւկըները իմ հրամանացս ներքեւ սահմանազրուի զրկեց: Եստեք անկան փառք վասն հայրենեաց, իսկ մնացեալք գոնէ յաղթական դասիններով ետ դարձան: Բայց տակաւ տա տակաւ կը սկսեմ նշմարել մտալուստ պարտութեան մը նախընթաց նշանները. եւ զչ թէ մահուան հրաւէրը դոր ուչ կամ կանուխ պիտի ընդունինք զիս կը դառնացնէ՝ այլ անպարտելի անսկես արատուորելու երկիւղը:

ԱՐՇԱԿ. Եւ ի՞նչ է պատճառը:

ՎԱՍԱԿ. Պատճառը կ'ուզե՞ս հասկնալ, Տէ՛ր իմ արքայ: Դառն ճշմարտութիւններ յերեւան պիտի հանեմ, բայց պիտի չզշարիս: Վերջինը միտն բռնեմ. դաք քեզի ճարտ ասել տուիք զքորս Վաղէսի՛ զՈլտպիտ. նախարարաց մեծագոյն մասին սիրտը քննէ հեռացաւ, վասնզի նախատինք մը իրենց նշմարեցին ի դմա առ հասարակ Հայկազնիք եւ մտնաւանդ գունդք արեւելից բազմազոր տանն Սիսական: Խեթիւ ակամբ կը նային ընդ քեզ ի պատճառս Ոլտպին՝ բառնալուզ համար զնախագահութիւն իւրեանց ազգակից Փառանձեմ Տիկնոջէն: Աղէկ չըրիր, արքայ. այս տապալուողական ժամանակիս մէջ ջլատել ներքին ուժերը՝ խոհեմութիւն չէ բնաւ:

ԱՐՇԱԿ. Բայց միթէ փոխարէն Բիւզանդեան կայսրութիւնը մեզ զորավիզ եւ օգնական պիտի չունենանք, եւ միթէ ազատ շե՞մ կին տունու զո՞ եւ կամ իմ, եւ ընել ինչ որ կ'ուզեմ:

ՎԱՍԱԿ. Ո՛չ այդպէս, արքայ՛յ. օտար թշնամիէն աւելի վտանգաւոր է ներքին թշնամին. եւ ինչո՞ւ մենք մեր ներքին ուժերուն ահեղ կազմակերպութիւն մը շտանք եւ օգնութիւն մուրանք օտարէն. օտարը մէշտ օտար է, այսօր բարեկամ, վաղիւ ո՞ գիտէ: Եւ դարձեալ, է՛հ Տէ՛ր իմ արքայ, կը տարակուսե՞ս միթէ. արդարեւ թագաւորք իրենց ստին տէրն անպամ չեն վասնզի քաղաքական նկատմունք աչքերուն եւ մտաց առջիւ միշտ պէտք է ունենան: Բացարձակ ըսեմ. դու վերաւորեցիք զԱնդովի իշխանն Սիւնեաց, որ հզօր է զօրութեամբ եւ քսան հազար այրուձիոց տէր:

ԱՐՇԱԿ. Զի՞նչ. միթէ Փառանձեմայ խնդրանք զՎաղինակ սպաննել տալով Սիսական տահմին դերպոյն իշխանութիւնը իրեն պարզեւելուս համար այսօր ինձի ապերա՞խտ կը գտնուի. բայց չի՞ գիտեր որ ինչպէս տուի այնպէս ալ կ'առնուի:

ՎԱՍԱԿ. Դիւրին է տալը, արքայ՛յ, բայց առնուլն դժուարին. մի գօտցէ որ ի ծածուկ նիւթէ քեզի զէ՛մ, յայտնի համարձակ ապստամբութեան դրօշը պարզէ եւ իր համախոհք ալ՝ որ բազմաթիւ են արդէն՝ իրեն հետեւին:

ԱՐՇԱԿ. Ա՛հ, ի՛նչ ըսեմ ես այդ ներսէսին որ չթողուց ինձ բնաջինջ ընել ամէնը մէկէն այդ նախարարութիւնները՝ որ իրենց անասման իշխանութեամբը խրոխտացեալ՝ Արշակաւանիս շինութեան ժամանակ՝ ինձի դէմ ի մարտ փոխախեցին. այս նախարարական դրութիւնն է՞ որ մեր արքունի գորութիւնը ջլատելով Հայոց թագաւորութեան կործանման պատճառ պիտի ըլլայ, եւ ո՛չ այդ ներսէսի անէծքները՝ որ իմ զլիւստ տեղաց իբր չարագուշակ մարդարէ:

ՎԱՍԱԿ. Գոնէ ինք հոս ըլլար, արքայ, իւր ձայնին եւ յորդորանաց կ'անսային նախարարք եւ ժողովուրդք առ հասարակ:

ԱՐՇԱԿ. Ո՛չ, ո՛չ: Վասակ, միոյ տէրութեան երկու թագաւորք չեն կրնար ըլլալ, եւ ներսէս գրեթէ արքայարար կը վարէր: Կոտորարաց եւ ժողովրդեան սիրտը գրաւեր էր եւ զՅունաց կայսերս անգամ իւր ազդեցութեամբ կը շարժէր: Իմ թագաւորութիւնս ես չեմ ուզեր բաժնել ոեւէ մէկու մը՝ նամանաւանդ քահանայական պարեգօտ կրող անձի մը հետ: Ծանր էր Արշակայ քարոզներ լսել անդադար իւր դիտուն. եւ դու ինքն, Վասակ, հաւատարիմդ իմ, ոչ այնքան խրատուցող որքան պատերազմական հմուտ արուեստիդ եւ աննկուն արիութեանդ պէտք ունիմ ես: Յայն խորհէ՛ դու միշտ եթէ կ'ուզես արքայիդ գլխահալութիւնը լիովին վայելել:

ՎԱՍԱԿ. Կ'երթամ ես իմ պարտուցս եւ պաշտօնիս հաւատարիմ՝ բանակի օգէտքերը յանձնածնէ: Բայց լաւ կ'ըլլայ, Տէր իմ արքայ, որ ազդիդ եւ հայրենեաց օգուտը խորհելով մեր խրատուց չըլլաս անխող (կ'երթայ):

Տ Ե Ս Ի Լ Բ

ԱՐՇԱԿ առ ՅԱԿԻՄ

ԱՐՇԱԿ. Երատիչ դարձեր են ամէնքը, բայց ամենէն աւելի ծանր է ինձ լսել զինու. զբահից տակ ծածկուած քարոզիչներ: Եատոնցուրնէ պաշտօնէն ձգած էի զինքն ալ, բայց այսպիսի տագնապալից ժամանակի մէջ որ տգէտ եւ կրօնամուլ ժողովուրդը պաղեցուցեր եմ ինէ՛՝ Ներսէսը հետացնելով թողէս, եւ բանակիս վրայ միմիայն յենու պէտք ունիմ, խուհեմութիւն չըլլար եւ ա՛յն դժգոհ ընել իր սիրելի եւ յարգած ու պաշտած զօրավարն ալ երեսէ ձգելով: Համբերենք առ վայր մի... Բաւական տաղտկալի ժամեր անցուցինք, քիչ մ'ալ երթամ սփոփիմ սիրունուս յստա տեսութեամբը...:

Տ Ե Ս Ի Լ Գ

ՆՈՅՆ ԵՒ ՆՈՒԻՐԱԿՆ ԱՐՔՈՒՆԻՍ

ՆՈՒԻՐԱԿ. Տէ՛ր արքայ, Ոլոմպիտ Տիկին հրաման կը խնդրէ ձեզ ներկայանալ: ԱՐՇԱԿ. Թող գայ (Նուիրալիը կ'իջնէ):

Տ Ե Ս Ի Լ Դ

ԱՐՇԱԿ ԵՒ ՈՒԻՐԱԿՆ

ԱՐՇԱԿ. Պատեհ ժամու հասար, իմ Ոլոմպիտ, տաղտկացած էի տէրութեանս հոգեբոգը. սիրտս նեղուած՝ սիրելի գրկացող մէջ սփոփանք մը կը փրկատըէի:

ՈՒԻՐԱԿ. Տէր իմ արքայ, սիրոյ գրկաց մէջ մխիթարութիւն կը փնտռես ինէ՛,

են որտի, մտաց հանգիստը արդէն իսկ կորուսած եմ՝ արքունի ապարանիցդ սեւը կոխած վայրկենէս. եւ եթէ քու սէրդ չըլլար ինձ ամուր ապաստանի՝ շատոնցունէ Ոլոմպիւս հողուց աշխարհը փոխուած էր արդէն:

ԱՐՇԱՅ. Եւ ինչո՞ւ, իմ Ոլոմպի:

-ՈՒՍՊՊԻԱ. Այնքան քու սիրոյդ փոխարէն՝ ատելութիւն, դորովանայդ չսփոմ՝ հակառակութիւն կը տածեն ինձի դէմ, եւ արդարեւ թա՛նք մահաւ լարած են ինձի համար արքայական առաջատար ներքեւ:

-ԱՐՇԱՅ. Եւ ո՞վ կը յանդգնի դայդ ընել՝ երբ Արշակ թուր սիրտը քեզի տուած է:

ՈՒՍՊՊԻԱ. Անոր համար որ թուրովին սէրդ ինձի դարձուցեր ես:

ԱՐՇԱՅ. Եւ ո՞վ է համարձակողը:

ՈՒՍՊՊԻԱ. Ծանր է ինձ ասելը, դու ինքնին կրնաս դուշակել:

-ԱՐՇԱՅ. Քեզ դե՞ փոյթ, Ոլոմպի, քանի որ մտասն ես իմ սիրոյս:

ՈՒՍՊՊԻԱ. Բայց երբ քու սիրոյդ թեւերուն տակ պահուած մահուան հրեշտակը ամէն վայրկեան ինձ կը սպառնայ:

ԱՐՇԱՅ. Եթէ դու չգիտես, Ոլոմպի, զիտէ բովանդակ աշխարհն Հայոց թէ որքան բուն է Արշակ իւր կատաղութեանը մէջ, եւ դիւրին չէ խաղ առնել իրեն հետ:

ՈՒՍՊՊԻԱ. Գիտե՞ արդեօք եւ Տէբն իմ թէ վիրաւորեալ սէր մը կնոջ սրտին մէջ որպիսի՜ հրէշներ սնուցանել կարող է. կը սոսկած ես, Տէբ իմ:

ԱՐՇԱՅ. Դու փափուկ ծաղիկ մ'ես, Ոլոմպի, Վոսփորի ափանց վրայ սնեալ. զքեզ սիրեց Հայոց արքայն Արշակ, թող նախանձնդդէմ քու փառացրդ՝ կտտէ զդէին իւր Փառանձիմ, եւ փոխանակ նախանձելու առ քեզ բունեցած մեծի սիրոյս՝ ջանայ թող արժանանալ իմ շնորհացոյս:

ՈՒՍՊՊԻԱ. Ի՛հ, Տէբ իմ արքայ, քու շնորհացդ արժանանալու քմենէն դիւրին ճամբան միթէ թրքահակապետը մէջտեղէն, վերջնելը չէ՞. բայց ո՞ւր պիտոյ յայնժամ քու սէրն առ իս, ինչո՞ւ շթողուցիր զիս Բելաքանդեան արքունեանց մէջ: Եթէ Հայոց թագուհի չըլլայի, կը գտնէի անշուշտ սիրտ մը իմ սիրոյս երջանիկ ընկու. եւ փոխադարձաբար իւր սիրովը երջանկանալու: Զի՞նչ չարք քրտիկ էի քեզս փոխեցիր զիս հայրենի հողէս օտար պանդխտութեան մէջ, ուր բաց է քէն, ամէնքը թշնամի կամ անտարբեր առջօք ինձի կը նստին ւ ջոնէ քու սէրդ պիս ամէն կերպով կարենար ապահովել...: Վ մ ա ո յ .

ԱՐՇԱՅ. Կը տարակուսի՞ս միթէ, իմ Ոլոմպի:

ՈՒՍՊՊԻԱ. Ոչ թէ քու սիրոյդ վառանձնեալով Արշակ, քու լիցի, բայց քու հրամաններդ շատ բարձրն, քր թոխն եւ հակառակորդին որդայթները շատ ծածուկ կը լարին ինձի գեմը. եւ եթէ քաննայն գզուութիւնը ձեռք առած չըլլայի մինչև ցարձս՝ կ'ունենայիք թերեւս իմ տեղը՝ շիրիմ մը զիս ամփոփող, եւ թերեւս քանի մը կաթիլ արցունք շատ շատ ինձի նուիրէիք՝ որ երկուսարքութեանս քաջիկ հասակիս մէջ հայրենիքէս զրկուած, եկայ իսմբելով Հայաստանի քառանամծ լերանց մէջ, տարածամ գոհ քնու, նախանձա եւ քրտելութեան:

ԱՐՇԱՅ. Ո՛հ, ո՛չ, նազելիս, քու սիրտունն չխաչերուդ ազգեցութեան ներքեւ կը զգամ որ դեռ նոր ապրիլ կը սկսիմ: Կեանք մը յիս կ'արժարծի, կեանք մը սիրոյն է հեշտիցչա. Անսիրտ Փառանձեմայ պաղ զրկածութեանց ներքեւ մեռած էի կործանող՝ ամիսայն մտասանջ սէրու թեանս հողերով պաշարեալ. քորս հրեշտակի սիրոյ, հաղիւ թէ քու թեւերուդ մէջ կենաց սէրը ինձի պիտի ներշնչես: Եւ ես թողում որ իմ հրեշտա-

կիս թեւերը խորտակե՞ն: Կ'երգնում քու սիրոյդ վրայ որ մահաբեր պիտի ըլլայ...

ՈՒԹՊԻԱ. Ո՛հ, մի՛, Տէր իմ, մի՛ երգնուր իմ սիրոյս վրայ: Հե՛մ ուզեր որ մահաբեր ըլլայ իմ սէրս եւ ոչ իսկ իմ ոխերիմ թշնամուոյս, միայն թէ զիս ի մահունէն ապրեցո՛ւ:

ԱՐՇԱԿ. Ի թաց վանէ մտքէ՞դ այդ անտեղի մտածութիւնը, անձկալի՞ք իմ ի հոգի, վատահ լեր որ Արշակ պիտի շթողու կեանքը իրեն սիրելի ընող սիրուն էակը յափշտակեն իր դրկէն...: Ա՛հ, իմ պ Ուրմպի, երբ ամէն կողմէ դառնացեալ քու սիրելի բողկացող մէջ զոնէ վայրկի մի մխիթարութիւն եւ սէր զտնել կը փութած, դու ալ ցաւօք եւ հոգերով պաշարեալ, անուշ հրէշտակ, տխուր երեսդ ինձի կը դարձնես եւ իմ յոյսս ի դերեւ կը հանես...: Ուրեմն չիկայ ինձի համար փոփոխնք ոչ ուրեք, եւ ո՛չ իսկ առ քեզ: Դատապարտեալ է Արշակ միտիայն ցաւոց եւ մտածութեանց, ափսո՛ս... (Կ'իյնայ վտայտն ի վերայ գահայից):

ՈՒԹՊԻԱ. (Առանձին) Ա՛հ, ի՞նչ ըրի, երանի թէ այնչափն ալ ըսած չըլլայի, եւ ի՞նչ օգուտ: (Բարձր) Ներէ՛ ինձ, իմ Արշակ, եթէ քու դառնացեալ սրտիդ վրայ դառնութիւն մ'ալ ես յուելի, ես որ պէտք էի զքեզ մը խիթարել եւ քու կենաց բեռդ թեթեւցնել...:

ԱՐՇԱԿ. Ո՛հ, ո՛չ, սիրելիս, երբ պարզ է ճակատդ եւ նայուածքդ անուշ, իմ հոգերս կը փարատին: Երբ Բիւզանդեան ասիանց սոխակին նման լսեցնել կու տաս ինձ անուշ ձայնդ՝ իմ ցաւերս կը մեղմանան: Ուստի ե՛կ, սիրուն հիս, զտնէ վայրկեան մը սփոփելու համար, արթնցուր մտացս մէջ զչքնաղազեղ Վոսփորիդ յիշատակը: դու հոգի առ եւ ինձի սիրտ տուր:

ՈՒԹՊԻԱ. Քու հրամաններդ, Տէ՛ր իմ Արշակ, պատգամ են ինձի: սիրող սիրտին Հնազանդիլ հաճոյք մ'է արդէն: (Կանգ առնելով, ինքնիքն) Ո՛հ հայրենի յիշատակներ, ողողեցէ՛ք՝ ներշնչելով ի հոգիս եւ սիրելուոյս սիրտը կազդուրեցէ՛ք (Դժոյնյն Ոլոմպիս արգէ կիթառի):

Ե Ր Պ

Կապոյտ է երկին,
Կապուտակ ծովին
Ի ծայր Ծրփանաց
Մըրանայ նաւակ,

Սիրոյ պատանեակ
Ինքէ ըզձովափ,
Յ պաճ գիշերին,
Ի լոյս լուսնեկինս

Ի յարկըս վերին՝
Ատրդ մի փայլէ
Կոչս մի լուսածղի
Չքնաղ Վոսփորինս

Մազեր Հերարձակ
Բանայ ըզվանդակ
Եւ մի փունջ ծաղիկ
Մըփռէ ի նաւակ:

Սրացէ՛ք, ալեակք
Ի ճաճանշ լոստիկ
Զեփի՛ւտք անուշակք
Տարէ՛ք ըզնաւակ :

ԱՐՇԱԿ. Իմս Ոլումպի, ինչպիսի՛ր դիւթիչ գորութիւն շրթանցդ մէջ կը յաճի :
Ահա՛ երդոյդ քաղցրութեամբ թովեցիր զիս . չդիտեմ Հելլէնուհեա՞ցդ
է տուեալ՝ որսալ զսիրտ եւ զվիշտս ամոքել :
ՈՒՄՊԻԱ. Ո՛հ, Տէր իմ, այս քու սիրոյդ արդիւնքն է միմիայն . . . Տալց անա
Տիկինն Փառանձեմ :

Տ Ե Ս Ի Լ Ե

ՆոյճԷ, ՓԱՌԱՆՁԵՄ եւ ԶԱՐՄԻՆԷ

ՓԱՌԱՆՁԵՄ. Քնարիդ ձայնէն հրապուրեալ՝ հեղայ ես, Տիկին . Կուցէ ձեր տե-
տութեան արգելք լինիմ :

ԱՐՇԱԿ. Տիկի՛նն :

ՓԱՌԱՆՁԵՄ. Գուցէ, Տէր իմ Արշակ, իմ ներկայութիւնս ձեր սիրային տեսու-
թիւնը վրդովելու պատճառ ըլլայ :

ԱՐՇԱԿ. Եթէ դիտէիր զայդ, ի՞նչ հարկ կար ուրեմն . . .

ՓԱՌԱՆՁԵՄ. Տիկինն Ոլումպիս այնչափ անուշ կ'երգէր, որ չկրցի դիմանալ .
Բիւզանդական արքունեաց մէջ յատկապէս կրթուած պիտի ըլլայ յերգս
եւ ի քնարս :

ՈՒՄՊԻԱ. Ի՞նչ ըսել կ'ուզէք, Տիկինն :

ՓԱՌԱՆՁԵՄ. Ըսել կ'ուզեմ թէ բոլոր արքունեաց մեծ բերկրութիւն կ'ազդէք :

ՈՒՄՊԻԱ. Ին թերեւս ձեզի՛ տանջանք . բայց Հանդարտեցէ՛ք, անա կը թողում
դձեզ առանձինն : (Արշակայ) Կ'երթամ ես, Տէ՛ր իմ :

ԱՐՇԱԿ. Կ'երթա՛ն . . . Լաւագոյն չէ՞ր Հոս կենայիր :

ՈՒՄՊԻԱ. Ո՛չ, Տէր իմ, ո՛չ (Ոլիմպիս կ'առնու կը քալէ) :

Տ Ե Ս Ի Լ Զ

ԱՐՇԱԿ եւ ՓԱՌԱՆՁԵՄ

ՓԱՌԱՆՁԵՄ. Ինչո՞ւ Հեռացաւ, Տէ՛ր իմ, Տիկինն Ոլումպիս . . . կ'երեւի թէ . . .

ԱՐՇԱԿ. Տիկին, քանի որ Բիւզանդեան արքունիքէն բերել տալով սրտիս եւ
զահոյս կցորդ ըրի զնէ՛՛ եւ նա յանկոյց իմ սէրս առ ինքն, չեմ ներք
որ իմ սրտիս սիրածը ոեւէ մէկու մը Հակառակութեան եւ ար-
համարհանաց ենթակայ ըլլայ, կը հասկնա՞ն, Փառանձեմ : Այո՛, պար-
զեւք են երկնային ինչպէս դիմաց գեղեցկութիւն՝ նոյնպէս ձայնի եւ
լեզուի անուշութիւն : Զգուշացի՛ր, դուստր Անդովկայ, ի՞՞տ չարաթոյն
բունեալ սրտիդ մէջը՝ վաղածամ դեղեցկութիւնդ չխամրէ :

ՓԱՌԱՆՁԵՄ. Գո՛ւ կոխեցիր ջարխախեցիր օձին դուխը՝ հրեշտակ մը սիրոյ առ
քեզ ձգելով եւ սիրող իրեն նուիրելով, ա՛յ ինչ հոգդ : Փառանձեմին
կը մնայ այսուհետեւ լալ իւր վաղամեռիկ պատանեկէն վրայ՝ որ դեռ

սիրոյն փափկութիւնը շփայելած, դաւանանեալ ի մերձաւոր ազգականաց, տարապարտ եւ տարածամ ի մահ վարեցաւ:

ԱՐՇԱԿ. Մինչեւ ցե՞րբ յիշեցնել պիտի տաս ինձի այդ տխուր պատմութիւնը. ի՞նչ այդ աստիճան զօրաւոր եւ անմոռանալի է այդ սէրդ, դե՞ս՝ դու փակուէ՞ քու սենեակներուդ մէջ՞ սիրելւոյդ յիշատակօքը պաշարեալ, եւ մի՛ գար վրդովելու իմ հանգիստս:

ՓԱՌԱՆՁԵՄ. Ո՛չ այդպէս, արքայ: Այո՛, պիտի գամ ես խռովելու հանդիստդ, ամէն առնել, ամէն առթիւ քու սիրոյ ժամերդ դառնացնելու, թոյն թափելու երախանիդ մէջ: Կարծեցիր որ դիւրին է վերաւորել սիրտ մը, եւ բաւական չէ այդ՝ վերաւորեալ սիրտը խաղ առնել ըստ Քմայ քոց հաճոյից:

ԱՐՇԱԿ. Երայց դիտե՞ս, Փառանձեմ, որ տէրն եմ ես տակաւին:

ՓԱՌԱՆՁԵՄ. Կենաց եւ մահու տէր ես, այո՛, բայց ո՛չ թէ իմ սրտիս եւ ո՛չ իսկ լեզուիս: Յորքան կենդանի եմ՝ պիտի չդադրիմ արդար բողոքներս լսեցնել տալի՛ Քեզ: Ես արդէն կեանքէս ձեռքս վերուցեր եմ՝ քանի որ դադրեցաւ ապրելէ իմ Գնէլ:

ԱՐՇԱԿ. Եթէ չես ուզեր վաղընթիւոյթ նմա հետեւիլ, իջեցո՛ւր այդ քու սրտիդ գոռոզութիւնը եւ չափ դիւր քու ապերասան լեզուիդ, մի գուցէ զզջաս անագան: Ահա կ'երթամ ես տէրութեանս հողերը յանձնանձելու. բաւական են Արշակայ մտատանջութեան նիւթք, դու եւս քու կողմանէդ մի՛ յաւելուր: Գիտցիր որ այս են կամք Արշակայ եւ վերջին քեզ պատուէր (Արշակ կ'եյնէ):

Տ Ե Ս Ի Լ Է

ՓԱՌԱՆՁԵՄ

ՓԱՌԱՆՁԵՄ. Ի՞մ պատիւս տոնակոխ ըրած ժամանակդ միթէ՞ դու դիս մտարբրեցի՞ր: Ի՛նչ փոյթ ինձ քու տէրութեանդ հողերը. ինչ որ ցանեցիր՝ այն պիտի քաղես:

Վ Ա Ր Ա Գ Ո Յ Ր

(Շար. 2)